

Նել զորոնք օդը փոթորկալից և ծովը խոռվեալ եղած ժամանակ կը գործածեն նաւակոծելոց օգնութեան համայնալու համար։ Այս նաւակները գլանաձեւ ձգական խիճէ խողովակներէ կը ձեանան, որոց երկու ծայրերը սուր կը վերջանայ։ Այս խողովակները առագաստի կտաւով գոցուած են. և իրենց երկու եղերաց վրայ փայտեայ թեթև կամուրջներ կան, չուաններով իրարու հետ կցած։ Եւ այս կամուրջները կը ձեացընեն թիավարաց նստարանը և նաւակին եղերքը։

Այս կերպով շինուած նաւակաց յատկութիւնն է սաստիկ թեթևութիւն և ձգականութիւն, անոր համար գմուար կը չըն։

Բարոյական և քաղաքական տևականութիւն։

(Տես երես 307.)

Վարկ, Դրամասեղան (Banque) և Թղթադրամ։

Պէտք է իրաց իսկական աժէքն և անոնց տրուելիք գինը զանազանել, ինչպէս է նաև իսկական սղութիւնն ու աժնութիւնն ու առերևոյթ սղութիւնն ու աժնութիւնն։ Սղութիւնն իրական է մինչդեռ քիչ ապրանք կայ, ինչպէս կը պատահի ձախորդ հնձոց առիթով. իսկ աժնութիւնն իրական է երբ շատ քանակով ապրանք կը գտնուին, ինչպէս կ'ըլլայ առատ հնձոց առիթով։ Ընդհակատակն՝ իրաց աժնութիւնը կամ սղութիւնը սոսկ առերևոյթ են երբ դրամոց առատ կամ սակաւագիւտ ըլլալէն կը կախուին։ Ան ատեն ըսել կ'ըլլայ սոսկ՝ որ աւելի կամ նուազ ստակ տալու է այն բաները ձեռք բերելու համար։

Իսկ եթէ ապրանք շատ սուղ չեն՝ այսինքն եթէ քիչ ստակ պէտք է տալ

զանոնք ստանալու համար՝ ըսել է թէ դրամը սակաւագիւտ է. այսպէս ըլլալուն պէս՝ ալ դժուար չըլլար զանոնք ձեռք բերելը։ Եթէ ընդհակառակն ապրանք աւելի կը սուղնան, այսինքն՝ եթէ շատ դրամ պէտք է տալ զանոնք ունենալու համար, ըսել է թէ դրամը շատցած է, և ան ատեն դժուարութիւն չըլլար զանոնք ստանալու. և քանի մը տարի է որ այսպէս հանդիպեցաւ։

— Սակայն դրամոց աժէքին մէջ այս փոփոխութեց ազդեցութիւնները ինձի կ'երեայ թէ անճահութիւններ ունի. օրինակ իմն, երբ երկրի մը մէջ ստակին աժէքը՝ առատ ըլլալուն համար, կը նուազի, գործաւորք պէտք է որ աւելի թշուառ ըլլան, ամեն բան սուղ գնելնուն։

— Իրաւցընէ այս բանս կրնայ պատահիլ, վրայ բերաւ ջիւբրէ, եթէ ամենայն վաճառուց գիներուն շատնալը մէկէն ըլլար, և ոչ փոխադարձ նաև իրենց ռոճիկքն ալ աւելնային։ Բայց դրամոց մեծապէս շատնալուն պատճառաւ ամենայն իրաց գնոյն աւելնալը ոչ երբեք յանկարծ հանդիպելով, ռոճիկք իսկոյն կը հաւասարակշռին վաճառուց գնոյն հետ. այսպէս քանի որ Գաղղիոյ մէջ շատ գործածութեան իրաց գինը սուղցաւ, տեսաք որ մի և նոյն ժամանակ ամեն տեղ ռոճիկները բարձրացան. նաև ստոյգ է որ կենաց պիտոյից գիներէն աւելի բարձրացան թոշակաց գիները. և ամենքդ գիտէք որ այս սղութեամբ հանդիպած դիւրագոյն կ'ապրիկ և թոշակաց բարձրացած ըլլալովն աւելի հանգստութիւն ունիք՝ քան ինչ որ տասնուհինդ կամ քսան տարի առաջ։

Քիչ ետքը պիտի տեսնենք որ ուրիշ կերպ չիկըրնար ըլլալ, վասն զի հասարակաց հարստութեց շատնալուն հետեւանք կ'ըլլայ միշտ թոշակաց բարձրանալը։

— Բայց, ըսաւ ան ատեն Սոթոն, եթէ ռոճկաց բարձրանալը գործաւորաց համար եւելքը կը հաւասարակշռի՝ վաճառուց գնոյն աւելնալուն հետ, այլ ոչ

նոյնպէս է նաև անոնց համար՝ որ դորձաւոր չեն. ամեն բան սուղ կը գնեն:

— Իրաւ է, Սոժոն, բայց փոխադարձ աւելի սուղ կը ծախեն իրենց հասուցած ապրանքը. և նոյն խօկ՝ որովհետեւ հասարակաց հարստութեան շատնալովը շատ աւելի է իրենց առաջ բերածն ու ծախածը, շատ աւելի ալ կը շահին: Միթէ ստոյգ չէ որ այս սղութենէն ՚ի վեր, որուն դէմ այնչափ զանգատ կ'ըլլայ, ամենքը շատ աւելի գործ կը տեսնեն, ստակ կը շահին ու մեծապէս հանդիսակ'ապրին:

— Այս բանս չեմ ժխտեր, պատասխանեց Սոժոն:

— Կան սակայն անձինք, պատասխանեց Տիւբրէ, որոնց համար դրամոյ աժէքին նուազիլը շահաւոր չէ. ընդհակառակն մնասակար ալ է կենաց պիտոյից գներուն սուղնալուն պատճառաւ, որ հետեանք է այնմ. ասանկ է պաշտօնէից, հասառուաց, կալուածատեաց, փոխատուաց համար, և անոնց ամենուն համար որ ժամանակէ մը ՚ի վեր հաստատուն եկամուտներ ունին: Օրինակ իմն. Տէրութեան գործակալքը և ամենայն պաշտօնակալք՝ որոնց հետ դաշնադրութիւն եղած է դրամոյն շատ նալով յարզը կորսընցնելէն առաջ, ամեն տարի մի և նոյն գումարը կ'ընդունին. բայց որսվիշետեւ ընդհանուր սղութեան պատճառաւ նոյնչափ դրամով նուազ ապրանք կը գտնուին՝ ինչուան որ դաշնադրութեամբ իրենց վճարքն ալ չաւելնայ: Հասառուք՝ որոնց վիճակը շատ անգամ նախանձելի կ'երեայ, մեծագոյն նեղութեան մէջ կը գտնուին. վասն զի կը փսառուին դրամոյն իր յարզը կորսընցնելովը՝ որ ընդհանուր հարստութեան շատնալուն հետեանք է. և որովհետեւ անկարելի է որ իւկը եկամուտնին կարենայ շատնալ, հասարակաց համար աղէկութիւն եղածը՝ իրենց համար տանջանաց պատճառ կ'ըլլայ: Փոխադարձաբար՝ ոսկւոյ կամ արծաթոյ սակաւագիւտ ըլլալը, որով դրամոյ աշեքը կը շատնաց և վաճառուց գինե-

րը կը նուազին՝ իրենց հանգստագոյն կեանք կը պատճառէ:

Ընդհակառակն այլք կը շահին դրամոյ աժէքին իյնալէն, որ կը պատճառի մեծագին մետաղաց շատնալէն և հասարակաց հարստութեան աճելէն. ասոնք են ուշ վճարելու պարտք ունեցող վարձակալքը և ուշ վճարելու պարտքելու ունեցող ամենայն պարտապանք. որովհետեւ թէ առաջիններն և թէ երկրորդները՝ պարտքերնին հատուցանելով կը վճարեն միայն դաշնադրութեն մէջ սահմանեալ գումարը, և արդեամբ նուազ կը վճարեն. վասն զի տուած ստակին նոյն ատեն նուազ աժէքը ունի՝ քանինչ որ պայմանադրութեն ժամանակ: Ընդհակառակն կալուածատեալքը և փոխատուք թէպէտ և նոյն գումարը կ'ընդունին՝ այլ նուազ է ընդունածնին:

Հակառակը տեղի կ'ունենայ եթէ դրամոյ քիչ գտնուելովը կամ հասարակաց նեղութեամբ ստակին աժէքը շատնայ. յայսմ կը շահին փոխատուք և կալուածատեալք. վասն զի մի և նոյն գումարն ընդունելով մեծագոյն աժէքը ունեցող ստակի քանակ կ'ունենան. այսմ հակառակ՝ պարտապանք, վարձաբնակք, վարձակալք կորուստ կ'ընեն. վասն զի շարունակաբար մի և նոյն գումարը վճարելով մեծագոյն աժէքը ունեցող ստակի քանակ կու տան: Ճշմարիտ է թէ այս պարագայիս մէջ վարձակալքը և վարձաբնակք չեն պակսիր իրենց կալուածատերերէն պահանչնելունուազութիւն վճարման. այս բանս միշտ տեսանք երբ խովութիւնք հասարակաց նեղութիւն պատճառելով ստակին աժէքը շատցուցին:

— Հիմա կը տեսնեմ, ըստ վիէոլէն, թէ ինչպէս երբ դրամը կ'աւելնայ ամեն բանի գինը կ'աճի. որովհետեւ ամենայն ոք եւելօք ստակ ունի կամ դիւրաւ եւելօք կրնայ ճարել. ուստի նաև ամենքը պատրաստ կ'ըլլան մի և նոյն նիւթոյն համար աւելի վճարելու: Ամենայն ինչ աւելի կ'աժէ, վասն զի ստանալու համար աւելի ստակ պէտք է տալ, բայց

այն ստակը նուազ կ'աժէ . բան մը փո-
խուած չէ :

— Թողութիւն կ'ընես , վիշտուն , եր-
կրին համար հարստութիւնը կը շատ-
նայ . ամեն անգամ որ իրք երկրի մը
մէջ մեծ քանակով գտնուելնուն պատ-
ճառաւ՝ աժէքնին կը կորսընցնեն , բա-
րեկեցութիւնն ընդհանուր կը շատնայ .
վասն զի դիւրագոյն կերպով մեր պէտ-
քը կրնանք ճարել . այս այսպէս ըլլա-
լով՝ դրամը սոսկ փոխանակութե միջ-
նորդ չէ , այլ ըստ ինքեան ստոյգ աժէք
մ'ալ ունի , զանազան կիրառութեանց
գործածուելով . ուրեմն ազդային դրա-
մագլխոյն մասն է . արդ դրամագլխոյ
ամենայն աճումն՝ է աճումն հարստու-
թեան :

Դրամագլուխը աշխատութե միայն
շահ բերելով՝ որչափ աւելի առատ են
այնչափ ալ աշխատութիւնը կը դիւ-
րացնեն : Դրամոյ առատութիւնն՝ աւե-
լի ևս ձեռքէ ձեռք անցնելով , մեծա-
գոյն գործունէութիւն կը պատճառէ
վաճառականութեան և արուեստից . ե-
թէ ընդհակառակն դրամը ունեցողնե-
րուն պահելով՝ վախով որ չըլլայ թէ
կորսնցընեն՝ շրջան ընելէ կը դադրի ,
անանկ կ'ըլլայ իրքեւ թէ նուազէր . ա-
ժէքը կը շատնայ , գործերը կը ձըգձը-
գուին , ձեռնարկութիւնք և փոխանա-
կութիւնք գդուարագոյն կ'ըլլան , և ա-
մենայնի գինը կը նուազի . այսպէս կ'ըլ-
լայ երբ խոռովութիւններով , յուզմամբք
և հասարակաց իրարանցումով առհա-
սարակ ամենուն վստահութիւնը կը
պակսի . դրամագլուխը կ'ամփոփուին ,
դրամք կը պահուին և գործառնութիւնք
սակաւագէպք կ'ըլլան կամ բոլորովին
կը դադրին :

— Ուրեմն , ըստ Պէրդրան , երկրի
մը մէջ ստակին քիչ շրջան ընելը ստա-
կի պակսելէ կախումն ունի , և շատ շրջան
ընելը դրամոյ շատնալէն :

— Ամենայն իրօք , Պէրդրան . ահա-
ւասիկ ասոր համար է որ հասարակաց
վստահութիւնը պակսեցնող ամենայն
ինչ մէկէն 'ի մէկ ընդհանուր հարստու-
թեան հարուած կ'ըլլայ : Այսմ հակա-

ռակ հասարակաց կարգաւորութիւնն
ու խաղաղութիւնն կ'աւելնան՝ հարըս-
տութեան վստահութիւն աւելցնելո-
վը , պատճառ կ'ըլլան դրամոյ շրջան ը-
նելուն , աշխատութիւնք կը վերանորոգին
և դործք կը կենդանանան : Վստահու-
թիւնը մեծագոյն ազդեցութիւն մ'ալ
ունի . առանց երկրին մէջ եղած դրա-
մոյ քանակին աւելնալուն , անոր պատ-
ճառելիք արդիւնքը կ'աւելնայ :

Դրամն , ըոինք , գլխաւորապէս օգ-
տակար է իրքեւ միջնորդ փոխանակու-
թեան . բայց եթէ ամեն ստացածնիո
կարելի ըլլար շրջանի մէջ դնել և դրա-
մոյ նման փոխարերել , աշխատութիւնն
ու բան հասցընելը կը դիւրանային .
այսմ կը հասնինք մասամբ մը վարկով
որ վստահութիւն կը չնորհէ :

Երբ մէկը որ և իցէ գործոյ մը կ'ու-
զէ ձեռք զարնել եթէ պէտք եղած ըս-
տակը չունի՝ այլ ըստ բաւականի երաշ-
խաւորութիւն ունի՝ կալուածներովը
կամ վաճառքներովը և բարի համբա-
ւովը , այն ատեն վարկ կը ստանայ՝ այս
ինքն ընծայած երաշխաւորութեամբքը
ձեռնարկութիւնը կատարելու հնարքը
կը գտնէ . տումսակներ կամ մուրհնակ-
ներ կը չինէ , որով խօսք կու տայ որո-
շեալ ժամանակէ մը վճարելու ստակը՝
զոր նոյն ատեն չունի . Վարկով կը տը-
րուի , վստահութիւն ունենալով թէ ժա-
մագրեալ օրը պիտի կարենայ վճարել :
Վարկն առաջ կու գայ համարումն
ունենալէն՝ հաշտալէն , և վստահու-
թիւն ունենալըսել է : Իսկ վարկը շատ
ընդհանուր է որչափ որ չիկարծուիր .
խանութպանք անգագար համարմամբ
կամ վարկով կը ծախեն շատ մը մանր
մունը բաներ . գործակատարք վարկով
կ'աշխատին ինչուան այն ատենը որ աշ-
խատութեց վճարքն ընդունին . տասն-
ուհինգորեայ կամ ամսօրեայ գործա-
ւորք ալ ինչուան վճարման ժամանակ
վարկով կ'աշխատին . նոյն իսկ ամսէ
ամիս , վեց ամիս մէյմը կամ տարուէ
տարի վճարք ընդունող ծառայք ալ
վարկով կը ծառայեն ինչուան որ իրենց
հատուցումն ընդունին :

Այս առիթներուս մէջ վարկը միշտ սահմանաւոր է և պղտիկ գումարներու կը վերաբերի . բայց երբ իրը մեծամեծ դործոց , վաճառականութեան և շատ ապրանք հասցընելուն նկատմամբ է՝ վարկի օգտակարութիւնքն զդալի կը մեծնան . այսու ազդային դրամագլուխը չափով մը կը շատնան , հողի վրայ և անշարժ կալուածոց վրայ հաստատուած դրամագլուխներով կամ շտեմարանաց մէջ դիզուած վաճառքներով շարժուն դործեր կը կատարուին : Վարկը վստահութեան վրայ հաստատուած ըլլալով , այսինքն ապահովալով գործել տուող կամ փոխառու անձանց վրայ՝ որ պարտքերնին ժամուն ըստ պիտի վճարեն , այն անձանց տոմսակները ամենայն որ իրեւ ստակ կ'ընդունի , առժամանակեայ շահով մը վճարման ժամանակին սպասելով . սակայն երբեմն տոմսակներն առանց շահու իսկ կ'ընդունուին , որ է տոմսակը տեսնելուն պէս և ոչ պայմանաժամ դնելով վճարելու դէպքը :

Իրեւ հնչող ստակ շրջան ընող տոմսակը դրամասեղանոյ տոմսակը կոչուածներն են : Դրամասեղան կը կոչուի դրամագլուխ ունեցողաց ընկերութիւն մը , որոնք աւելի կամ նուազ մեծագոյն գումարով տոմսակներ գուրս կը հանեն , բայց միշտ ստորեագոյն՝ դրամագլուխ ձևացնող անձանց բոլոր ունեցածէն . այս տոմսակներն հասարակաց ձեռքը շրջան կ'ընեն , և ամենքն իրեւ ստակ կ'ընդունին վճարման վրայ վստահ ըլլալով . սակայն միշտ պէտք է որ տեսնելով վճարուին :

Ուրեմն դրամասեղանոյ տոմսակ մը խոստումն է նոյն թուղթը տեսնելով վրայի որոշուած գումարը վճարելու . վստահութիւն ազդելու համար պէտք է ստակը ցուցընել մնառուկով դրամասեղանոյն տեղը , կամ գոնեա պաշտպան դրամատէրեր ունենալ . և որպէս զի դրամասեղանը իր տոմսակները տեսածին պէս կարենայ վճարել՝ պէտք է որ միշտ պահծու մետաղեայ ստակ ունենայ շրջանի մէջ դրած տոմսակաց

կէսին կամ երեք մասին մէկին չափ , և մասցածը պէտք է որ հաշուէտետրակի մէջ աժէքին գումարովը նշանակուած ըլլայ :

— Բայց , ըստ Ժարլան , դրամասեղանոյ մը շահը ո՞րն է եթէ տոմսակաց համագումարին հաւասար պահծու դրամագլուխ պէտք է ունենալ :

— Ամենամեծ շահ կայ , Ժարլան . Նախ և առաջ դրամասեղանոյ տոմսակները շատ մեծ դիւրութիւն են հասարակաց համար : Ամենքդ ալ զիտէք թէ ինչպէս ուկին դիւրատար է քան զարծաթ , այն չափ ծանր և տեղ բռնող չըլլալով . դրամասեղանոյ տոմսակը քան զոսկի ևս դիւրատար են , վասն զի առանց նեղութեան շատ մը գումար վրանիս կրնանք կրել և շուտով վճարմունքնիս հատուցանել . բաց ասկէ , ազդային դրամագլուխը կը շատցընեն : Զոր օրինակ . Ենթադրեցէք դրամասեղան մը Գաղղիոյ դրամասեղանոյն նման , որ 600 միլիոն տոմսակ ունենայ շրջանի մէջ , և արկեղին մէջ տակ 300 միլիոն դրամ ունենայ . ասիկա ազդային դրամագլուխոյն իրեւ 300 միլիոն աճումն ըսել է : Արդեամբ վարկի այսպէս հասարակաց հարստութիւնը կը շատնայ :

— Բարի է այս , վրայ բերաւ Ժարլան , երբ վստահութիւն կայ . բայց եթէ դրամասեղանը իւր տոմսակները չը վճարէ՝ աժէքնին կը կորանցունեն և ուղղող չըլլար :

— Ճշմարիտ է , Ժարլան . այս այն պարագայն է յորում ամենայն ինչ վարկէ կախումն ունի : Վարկը ըսելը՝ վստահութիւն ըսել է . եթէ վստահութիւնը կը նուազի , վարկը կ'անհետանայ և դրամասեղանը կ'ոչնչանայ : Այս բանս կը հանդիպի երբեմն քանի մը երկիրներու մէջ ուր դրամասեղանոյ ազատութիւն կայ , այսինքն ամեն ուղող կրնայ դրամասեղան կանգնել : Այս դրամասեղանք միշտ ըստ բաւականի ըզգուշութեամբ չհաստատուելով , և առաջնորդողը յանդուգն ձեռներէցութեան տալով դիրենք՝ Ենթակայ կ'ըլլան սեղանարեկութեան (banqueroute) , չը-

կարենալով ժամադրեալ առենին վճարել ստակ ընդունելու համար ներկայացած ամեն տոմսակները :

Հատ կարելոյն խափանելու համար որ այս հասարակաց չարկը չպատահի, շատ երկիրներու մէջ օրէնքը զանազան պարտաւորութիւններ կը դնէ դրամասեղանոց վրայ : Զոր օրինակ Գաղղիոյ մէջ ուր մէկ դրամասեղան կայ միայն՝ ընդ անուամբ դրամասեղանի գաղղիոյ, կանխաւ նշանակած պարտաւորութեանց հետ պէտք է որ ամեն տասնուհինգ օր մէյմը իր վիճակը ծանուցանէ, որպէս զի ամենքն ընելիքնին գիտնան . այսու հասարակութիւնը ամիսը երկու անգամ կը գիտնայ թէ դրամասեղանը որչափ տոմսակ ունի շրջանի մէջ և որչափ մետաղ ստակ արկղի մէջ : Դրամասեղանոյն վիճակը այսպէս հասարակաց ծանուցանելը հասկըցնել է թէ ինչ աստիճան վստահութիւն պէտք է ունենալ այնմ, և միանգամայն գաղափար տալ է գործառնութեանց ընդհանուր ընթացքին վրայ :

— Սակայն, վրայ բերաւ դարձեալ ժարլան, եթէ հասարակութիւնը դրամասեղանոյն վրայ վստահութիւն չունենայ, և ամեն տոմսակ ունեցողները մի և նոյն ժամանակին վճարմունքնին ուղեն, ինչ ընել կարելի է, յարկեղ շրջանի մէջ դրուած տոմսակաց միայն երրորդ մասին կամ կէսին հաւասար դրամ գտնուելով :

— Ստոյգ է, ժարլան, որ անտանելի կ'ըլլայ այդ . այսպէս իրաւցնէ կը հանդիպի երբեմն երբեմն դրամասեղանոց ազատութիւն եղած երկիրներուն մէջ . երբ այս դրամասեղանոց միոյն կամ միւսոյն տոմսակներն ունեցողները վախ կ'ունենան որ վճարմունքնին չկարենան առնուլ, կը թափին բազմութեամբ որչափ կարելի է առաջ հասուցմունքնին ընդունելու համար . դրամասեղանը անոնց ամենուն վճարելու չափ ստակ չունենալով՝ ստիպեալ է սնանկանալու . այսպէս եղած է երբեմն Անդղիոյ և գաղղիոյ մէջ : Վաճառականական

կամ քաղաքագիտական կնճռեալ ժամանակներու մէջ երբեմն յանկարծական վախեր կը հանդիպին, որ գուցէ դրամասեղանը չկարենայ դժուարութեանց դէմն առնուլ . այն ատեն վազողի տոմսակաց վճարմունքն ընդունելու . և դրամասեղանոյն մէջ իսկոյն պահեստի դրամը կը նուազի . որ նաև եթէ գործերն այնպէս տեսն, քանի մը օրուան մէջ բոլորովին կը սպառի և անկարելի կ'ըլլայ վճարելը :

Այսպիսի դիպուածի մէջ ոչ միայն դրամասեղանը ասանկ հարուածէ ազատելու համար՝ այլ հասարակութիւնը՝ որ մեծապէս կը վաստուի անով, տէրութիւնը զօրաւոր հնարքի մը կրնայ դիմել . տոմսակաց բռնի լնիքացքը (le cours forcé) կը հրատարակէ, որով անկէ ետքը դրամասեղանն ստիպեալ չէ տոմսակները վճարելու, իսկ հասարակութիւնն ստիպեալ է իրրեւ մետաղ ստակ ամեն տեղ զանոնք ընդունելու, և տէրութիւնն ինքնին չասարակաց արկեղաց վճարմունքն անոնցմով կ'ընդունի : Այս վիճակը կը տեէ ինչուան որ հանդարտութիւնը տիրէ և վստահութիւնը վերահաստատուելով՝ դրամասեղանը տոմսակ դլուխ պէտք եղած վճարմունքը կու տայ, և ամեն բան իրեն սովորական վիճակին կը դառնայ :

— Ան ատեն, ըստու Լէոնարտոս, որովհետև Տէրութիւնը կրնայ երբեմն տոմսակները բռնի բանեցնել տալ իրրեւ մետաղեայ ստակ, կարելի չէ որ ինքնին տոմսակներ հանէ որ ստակի պէս շրջան ընեն ժողովրդեան մէջ և գործառնութիւնները դիւրացնեն, և երկրին դրամազլուխը շատցընեն :

— Քու ուզածդ, Լէոնարտոս, բլորադրամ ուզել ըսել է, որ ամենավտանգ գաւոր բան է : Արդարեւ մեծ տարբերութիւն կայ ընդ մէջ մետաղեայ կամ ոսկի և արծաթ դրամոյն և ընդ մէջ թըլթագրամոյն՝ զոր առաջնոյն տեղ կ'ուզենք փոխանակել : Մետաղեայ դրամը միայն փոխանակութեան միջնորդ չէ, այլ յինքեան իւր աժէքն ունեցող վաճառք մ'է, և անդին վաճառք, որով

հետև ենթակայ չէ այլ վաճառուց պէս ժամանակաւ իւր ամէքը կորսընցնելու . ընդհակառակն՝ զրամաժուղթը յինքեան ամենեին ամէք չունի . միայն գրաւական է վարկի , որ քանի վստահութիւն կայ՝ ամէքը կը պահէ :

— Այլ , վրայ բերաւ լէոնարտոս , միթէ զրամասեղանոյ տոմսակը՝ զոր իբրև մետաղեայ զրամ ամենայն ոք կ'ընդունի , թղթադրամ ըսել չե՞ն :

— Անանկ կ'երևայ , լէոնարտոս , բայց ամենամեծ զանազանութիւն կայ ընդ մէջ զրամասեղանոյ տոմսակաց և թրլթադրամոյ զոր՝ կ'ուղես որ Տէրութիւնն հանէ : Դրամասեղանոյ տոմսակաց վրայ ամենքը կը վստահին և իբրև մետաղ ստակ կ'ընդունին , հատուցմունքն ապահով ըլլալով զրամասեղանոյն երաշխաւորութեամբը :

— Միթէ թղթադրամն աւելի երաշխաւորեալ չէ , երբ Տէրութիւնն ինքնին ըլլայ դուրս հանողը :

— Այս ալ վրիպանք է , լէոնարտոս . զրամասեղանոյ տոմսակը երաշխաւորեալ են զրամասեղանոյն արկեղ մէջ ունեցած մետաղեայ դրամովը և ունեցած ամենայն ամէքովը . ասոր հակառակ զրամաժուղթը՝ թէպէտ և կ'երևայ թէ աւելի երաշխաւորութիւն ընծայէ՝ դուրս հանողը Տէրութիւնն ըլլալով՝ ամենեին երաշխաւորութիւն չունի . վասն զի իսկապէս Տէրութիւն ըսելը բառ մ'է , որ հասարակութիւն կամ բովանդակ ժողովուրդ կը նշանակէ : Տէրութեան երաշխաւորութիւնը սոսկ խարէական է բանի մը վրայ չկայանալով :

Սրգարե թղթադրամը հնարք մ'է առ որ կը դիմեն Տէրութիւնք տագնապի ժամանակ , պակաս ստակին տեղը լեցընելու համար . այսպիսի առթի մէջ ծախքերնին ճարելու համար թղթադրամ ստակ կը կոխեն . բայց որովհետեւ այս զրամը՝ մետաղեայ դրամասեղանոյ տոմսակաց բովանդակ ամէքնին , ինչու նոյնը պիտի չընէ նաև զրամաժղթոց :

գանուին . անդադար կը շատցընեն թըլդթադրամը նոր տոմսակներ դուրս հանելով . այսպէս եղաւ գաղղիոյ մէջ առաջին յեղափոխութեան ժամանակ , երբ քանի մը տարուան մէջ Տէրութիւնը 40 միլիար թղթադրամոյ տոմսակ հանեց , որ անհաւատալի կ'երենայ . որով այնպէս վարկը կորսնցուց որ ինչ և իցէ գնով առնող չկար , և զոյգ մը կօշիկ առնելու համար տասը-քսան հաղար ֆրանք նոյն զրամէն հարկ էր տալ :

— Այս բանս , ըսաւ լէոնարտոս , եղած շափաղանցութեան հետևանք է , որ երբեք ասանկ չէր ըլլար եթէ շափով թղթադրամ շինէին :

— Կը խարուիս , լէոնարտոս . մարդիկ՝ միշտ մարդիկ են . երբ բանով մը զեղծանելով առ ժամանակեայ շահ կ'ընեն , այն զեղծման բան մը դէմը չիկրնար առնուլ . արդ որովհետեւ շատ դիւրին է թղթադրամ շինելը այս պէտքերը լեցընելու համար , այս դիւրութեան մէջ վտանգ մ'ալ կայ յորմէ ազատում չիկայ : Այս բանս հնարք մ'է առ որ կը դիմեն այն երկիրներուն մէջ որոնց երաշխաւորդը գէշ վիճակի մէջ կ'ըլլայ և թղթադրամ հանելը այս ձախորդ վիճակին յայտնի նշանն է . այս բանս կը տեսնենք հիմա քանի մը տէրութեանց մէջ որ թղթադրամ ունին և մեծ կորստեամբ շրջան կ'ընեն :

— Սակայն , ըսաւ գարձեալ լէոնարտոս , երբ օրէնքը զրամասեղանոյ տոմսակաց բոնի ընթացք կու տայ՝ պահած են ամէքնին , ինչու նոյնը պիտի չընէ նաև զրամաժղթոց :

— Նոյնպէս կ'ընէ , բայց մեծ տարբերութիւն կայ զրամասեղանոյ տոմսակաց և թղթադրամի մէջ : Դրամասեղանոյ տոմսակները յայտարար նըշան են այնպիսի ամէքի մը որ իրօք կայ եթէ արկեղ մէջ և եթէ զրամասեղանոյն հաշուէզրին մէջ . և օրինաց բոնի ընթացք հրատարակելը ուրիշ վախճանն չունի՝ բայց եթէ աղատ ընել առ ժամանակ մը զդրամասեղանը իւր տոմսակները վճարելէն , որպէս զի կարենայ հաշուէզրին մէջ եղած ամէքն իւ-

բական ընել . և որովհետև ամենքն առ-
հասարակ այս վիճակի մէջ ըլլալը կ'ըմ-
բրոնեն և համոզեալ են որ այսօր կամ
ուրիշ օր մը ամբողջապէս դրամասե-
ղանոյ տոմսակները պիտի վճարուին,
կ'ընդունին զանոնք ըստ իրենց աժէ-
քին :

Բայց ոչ նոյնպէս է թղթադրամին նը-
կատմամբ, որուն ներկայացուցիչ բան մը
չիկայ Տէրութե արկեղաց մէջ և աժէք
ունի քանի որ ստոյգ է թէ ուշ կամշուտ
դրամով պիտի վճարուի . բայց եթէ այս
ապահովութիւր պակախ՝ վստահութիւնը
կը վերնայ և թղթադրամն իր ամեն ա-
ժէքը կը կորսնցընէ . կրնայ օրէնքն այն
ատեն հրատարակել որ բոնի ընթացք
ունենայ, և դրամ առնելիք ունեցողները
ստիպեալ ըլլան այս թուղթն իր անուա-
նական աժէքովը իբրև վճարումն ընդ-
ունիլ . բայց չիկրնար քաղաքացեաց ա-
մենայն ձեռնարկութեանցը միջամուխ
ըլլալ, և ստիպել որ գործերնին իր ու-
ղածին պէս ընեն . զոր օրինակ չիկրնար
հարկադրել խանութպան մը որ իր ապ-
րանքը դրամաթղթով տայ՝ երբ վստա-
հութիւնի, որ կամ աւելի մեծ գու-
մար կ'ուզէ դրամաթղթով վախցած
կորստեանը տեղ լեցընելու համար,
կամ լաւագոյն կը համարի պահել իւր
ապրանքը : Ամենայն խանութպանք
նոյնպէս կ'ընեն, և բնաւ գնող չիգտնու-
ելով երբ դրամաթուղթ վճարել պէտք
ըլլայ, թուղթն իր աժէքը կը կորսընցը-
նէ, և թերես քիչ ատենէն որ և իցէ գնով
ալ ուղող ըլլար :

Այսպէս կը հանդիպի ամեն անգամ
որ օրէնքը իրաց բնական կարգը կ'ուզէ
փոխել . ամենայն ջանիւքն հանդերձ
չիկրնար բանի մը չունեցած աժէքը
տալ : Հասարակաց կարծիքը քան զա-
մենայն ինքնակամ զաշնագրութիւն զօ-
րաւոր ըլլալով կ'ընդունի միայն իրեն
համար ինչ որ արդար է և ծշմարիտ :

ուսաք

իր շարունակուի:

ԴԱՒԻԹ ԼԻՎԻՆԿՈՄԴՅՈՒ

Լիվինկոմդյուն յամին 1845 Սկովտիոյ
պղտի գեղի մը մէջ ծնաւ . բայց աղքատ
ծնողաց որդի ըլլալով, իր օրական ա-
պրուստը ճարելու համար բամբակի
գործատուն մը մտաւ : Բայց որովհետև
ուսման սաստիկ սէր ունէր, անոր հա-
մար ամառուան մէջ ըրած վաստակէն
մաս մը մէկդի գնելով ձմեռները կլաս-
քոյ կ'երթար և հոն դպրոցի մը մէջ ու-
սումնորվելու կը ծախէր : Այս կերպով
անցուց մինչև 25 տարուան հասակը,
յորում հոգւոյն կարողութիւնքն զինքը
մեծամեծ գործոց կը մղէին : Ուստի լաւ
մը հմտանալով աշխարհագրական, աս-
տղաբաշխական և բնագիտական ծանօ-
թութեամբք, Լոնտուայի Միսափոնարաց
ընկերութեան անդամ գրուեցաւ, որ
յամին 1841 նախ բարեյուսոյ Գլուխը
զրկեց զինքը . ուսկից առաջ տանելով
իր ճամբորդութիւնը և քննութիւնները
մինչև Ափրիկոյ խորերը հասաւ : 1849ին
նիամի լիճը գտաւ և յամին 1851 մին-
չև Զամպէզի մեծ գետին ափունքը
գնաց : Այս տասնումէկ տարուան մի-
ջոց մեծ անուն հանեց Եւրոպիոյ մէջ .
վասն զի մէկ կողմանէ տպագրութեամբք
կը հրատարակուէին յԱնգղիա իր ճա-
նապարհորդութեան վրայօք տուած տե-
ղեկութիւններն, որոնք ետքը յամին
1853 'ի մի հատոր հաւաքեալ տպուե-
ցան :

Հարաւային Ափրիկոյ ամեն կողմը լաւ
մը ճանապարհորդելէն ետքը, 1856ին
Անգղիա գարձաւ, ուր մեծ ընդու-
ունելութիւն գտաւ իր հայրենակիցնե-
րէն : Բայց 1857 տարւոյն մարտին մէջ
Երկրորդ ճամբորդութեան մ'ալ ձեռք
զարկաւ, նորէն դէպ Ափրիկէ : Զամպէ-
զի գետին ընթացքը բոնած սկսաւ յա-
ռաջել, և այս երկրորդ ճամբորդութե-
քը հետազոտութիւններն ալ նորէն
տպագրութեամբ հրատարակեց : Յա-
մին 1865 նորէն հայրենիք դառնալով,